

ԹԱՇԻԿ

ԿԱՆԱՆՑ ՅԱՏՈՒԿ

ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ ՀԱՐԱԲԱԹԵՐԹ

Գ.ՐԱ.Ն.Ս.Ն, Գ.ԵՊ.Ա.ՐՈՒ.ԵՍՍԱ.Ն.Ս.Ն

Ա.Ո.Ց.Լ.Խ. Տ.ԵՏԵՍԱ.Թ.Ե.Ս.Ն, Ն.ՈՐՈՅԹԻ

ԶԵՐ.Ա.Կ.Ա.Ն Ա.Շ.Ա.Ս.ՈՒ.Թ.Ե.Ս.Ն.Ց

ԿԱ.Ն.Ա.Ց.Ց Հ.Ա.Ր.Ց.Ե.Ր.ՈՒ. եւ Ա.Շ.Ա.Ս.Ր.Հ.Ի.Կ Ի.Բ.Ե.Ր.ՈՒ.



ԺԹ. ՏԱՐԻ

Նոր Երշան, Թիւ 40



ՅՈՒՐԻԱԾՆԵՐ ՈՒԵՒՆ

ՏԻԿԻՆ ՓԱՓԱՉԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ԱՐՏԵՄԻՆ ՄԵԼՔՈՆԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ՀՈՒՓՍԻՄՎ Ա.ԶԱՐԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ՊԱՅՏԱՌ ԽԱՆՏԱՆԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ՆԻՆԻ

ԵՒ

ՕՐԻՈՐԴ ՄԱՋԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Գի՞ն 40 փարա

Տպագրութիւն ԾԱՂԻԿ, Կալաքա.

S. AGHAYAN



ԱՐԹԱՔԻ Ա. ԽՈՒՄԱՐԵԱՆ (Ա.ՍԵՂՆԱԳՈՐԾ)

Մեծ Շուկայ, Գալիքարձըլար, Նորի Օսմանի, թիւ 5 եւ 11

Երկար տարիներէ ի վեր հանրութեան վստահութիւնն ու համակրութիւնը զրաւած այս զոյգ մը վաճառատունները, վերջին նորաձեւութեանց համաձայն, զարդարուած են վերստին ամէն տեսակ ասեղնագործութեան եւ արդուզարդի վերաբերեալ նիւթերով։ Ի մէջ այլոց կը գտնուին Բարիզի առաջնակարգ ֆապրիգաններու զանազան ապրանքներ, չափ մը դոյներէ բազկացեալ գորտոնէ, ֆորիզէ, շինիլ, լուացքի համար եւ անարատ մեալու պայմանաւ, վաճառատան գլխաւոր սպառման նիւթը եղող D. M. C. նիշով մետաքսներ, քօթօններ, ֆիշուի, գորգի եւ գանավայի բուրգեր, գորգերու եւ բարձերու համար շինիլ գորտոն եւ փիւսկիւլ, կլապտան, սրմա, գոյնզգոյն փուլ եւ թրթր, մետաքսէ եւ սրմայէ պիւքմէններ եւ գորտոններ, ինչպէս նաեւ աթլազ, թաւիչ եւ ասոնց վրայ խիստ ճաշակաւոր ասեղնագործուած վերմակներ, բարձեր, ծրարներ, բանթութներ, զասդէթներ թէ՛ պատրաստ եւ թէ՛ յանձնարարութեամբ։

Ասոնցմէ զատ կը գտնուի նաեւ Եւրոպայի առաջնակարգ հոտեղինաց ֆապրիգաններու, ինչպէս Բինօի, Հօպիկանի, Ռոօժէ կալէի եւ Ֆէլէ Փոէսի ամէն տեսակ էքսթրէններ, բուտուաններ, օ տը քօթօններ, ակույի փոշի եւ ջուր, աճառներ, մազի ներկ եւ արդուզարդի նիւթեր։ Նաեւ Թէյրս Տայմընտ վաճառատան ապրանքներէն զանազան գոհարեղէններ։

Վաճառատունը կ'ընդունի նաեւ օժիտի համար խիստ ճաշակաւոր եւ նուրբ ասեղնագործութեան ամէն տեսակ յանձնարարութիւններ ամենադժուարահամ յաճախորդներէ, սրմայով, մետաքսով կամ քօթօնով, որոնց համար մասնագէտ գծագրիչ մը պատրաստ է միշտ հոն։

Գիները գիւրամատչելի եւ վարժարանաց համար մասնաւոր զեղչ։

ՅԱԶԻԿ

ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

(624) Ժ. ՏԱՐԻ - ԹԻՒ 40

8 ՅՈՒՆԻՍ 1906

ԳԱԼԻԱՌԱՅԻՆ ՆԱՄԱԿԱՆԻ

Բ.

ԳԵՂԵՑԻԿ ՍԵՐԸ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ(*)

Մայրե՛ր եւ քոյրե՛ր, սիրեցէք գրականութիւնը
եւ այդ ազնիւ ոգին զարբուցէք ձեր զա-
ւակներուն սրտին մեզ:



ՆՈՒՐԱՌՈՒՌԻ է որ այ առ ա ծառը քաղաքակիրթ ոչ-
խարհի համար որ և է հարայնքի կա՞ ժողովութիւնի
քաղաքակիրթ իրեն դրականութիւնն է միայն, և անկէց միայն կա-
րելի է չափել ժողովուրդներու և ցեղերու կանցալական, նիւթա-
կան և բարոյական պայմանները: Դրական կեանքը համայնական
ցոլացումն է գլխավոր ազգերու իմացականութեան, որ էտակէս
ուզդավարող ոյժն է լարուած՝ առաջդիմութեան ձարսուն վրայ:
Սկզբունքով ընդունելով թէ մըշտափայրերու նիւթական և բարոյա-
կան պայ հանները իրենցմէ անբաժան կը սրտեն ցեղերու մտաւո-
րականութիւնը, դաւառացի և ոյտհին իր իմացական անշան կեան-
քին մէջն իսկ ուսումնափրելը պիտի գոր պարզել մրատին միւս

(*) Դիւրին է հետեւցնել որ գաւառային միջայիցերու մէջ
ապրով հայուհին է միայն, որ կատամասիրուի «Նամականի»իս
չարքին մէջ, և անոր կեանքն է որ կը վերդուծուի: Ա. Մ.

կողմը, որ ախտիարար երեւոյթներու չէ որ հանգիստես պիտի կը նայինք ըլլալ՝ դաւառացի հայուհին զարգացական ամենաանձուկ վիճակին զիտակցութիւնը երեւան բերելավ:

Գաւառային միջտվայրերու մէջ ապրող հայուհին զեռ շատ պզափկ և ամենաաջնջին ձգտում մը հազիւ կրնայ ցոյց տալ դեպի ի գրականութիւնը, որ իմացական կեանքի բովանդակ խառացումն է՝ մատենագրտկան և լրագրական ձևերու մէջ։ Այդ սահմանափառ կութիւնը զրօյին կարգն է արդէն, քանի որ ամենաանու աղ համեմատականութիւնով միայն դաւառացի հայ իգական սեռը գաղափարն ունի թուղթի ու զիրի վրայ, և հետեւարար ընթերցումի և կամ գրականութեան հազորդ ըլլալու բարերարութիւնը կը վայելին — ան ալ գարձեալ զրեթէ ձեւական կերպով, — խիստ սակաւածիւ վարժուհիներ և կամ աղջկանց բարձրագոյն վարժարաններէ ընթացաւարտ օրիորդներ։ Սյա ցանցաւ զասակարգէն դուրս, շատ աննշան բացառութիւնները չհաշուելով, դաւառացի հայուհին ամենամեծ մասը, ամէն զիրքի և ամէն տարիքի ու հասակի պատկանող, զուրկ է բացարձակապէս զբականութեան բարիքներէն, որուն ոչ միայն ըմբռնոււմը, այլ՝ գաղտփարն խոկ գոյութիւն չունի իր գանկին մէջ, ուր անական, խոհանոցի և գաշտային աշխատութիւնները աւելի կը հետաքրքրեն իր միտքը քան որ եւ է խմացական։ կամ մտաւորական վայելք։ Ի ծնէ կոյր մը ո՞ր ասափան զիտակից ըմբռնում և գաղափար կրնայ ունենալ ըստի և ընտութեան վրայ։ Գաւառացիի հայուհին մեծամասնութիւնը անա այս ի ծնէ կոյրն է, որուն աչքերը չեն կրցած բանալ տակաւին դաստիարակութեան չողն ու գիտութեան մաճանչը։ Հայ իգական սեռը, մասնաւորիւթիւն դաւառներու վրայ, ամէն ընդունակութիւն կը միացնէ իր վրայ աննայն արժանաւորութիւնով ընդունելու համար գրականութեան, գիտութեան ու դաստիարակութեան բարիքները։

Բովանդակ աշխարհի գաղաքակրթեալ երիկիներուն մէջ վարժարանները միայն ստոնձնած են իգական սեռի զարգացման, աղնուացման և օլտակարութեան և իրենցմով հանրային դաստիարակութեան վստի զործը։ Ո՞վ չդիտեր այն պարզ ձշմարտութիւնը թէ մայրեր միայն կը ստարաստեն և կամ տակ են պատրաստելու ժողովուրդներու և համայքներու բարօրութիւնը, թէ մայրերու ձեռքին տակէն կ'անցնի ապագայ ամբողջ մարդկութիւնը, և թէ իգական սեռի բարոյական, ի հացական և մտաւորական ոյժերուն արական սեռի համամիան ոյժերու խառնուելէն ու միաւորութեան է որ պլատի ծնի բաղձալի զաստիարակութիւնն ու համածաւալ

կրթութիւնը : Բայց մեր մէջ կարծես չէ՝ ըմբռնուած այս իրողութիւնը : Մանչերու վարժարաններուն համար ցոյց արուած հոգածութեան , — որ անդո՞ւացուցիչ է ինքնին , — մէկ պզտիկ մասն անդամ կը զլացուի շատ անդամ իդական սեռի կրթութեան համար : Ինչո՞ւ : Որովհեան գաւառացի հայ ծնողքը տակաւին չէ ըմբռնած աղջիկներու կրթութեան և ուսումնական առաջացումին անհրաժեշտառթիւնը , որովհեան մնուի ժամավաճառութիւն մը կը կարծէ վարժարանին մէջ իր աղջիկ զաւակին տնցուցած ժամանակը , որովհեան զարդարում ունեցած և դպրոցի ու կրթութեան երես աեմնող աղջիկներու չէ՝ որ ատկաւին նախապատռութիւն կուտան երիտասարդներ : Աւելցնելով առնյա վրայ տակաւին գաւառացի աղջառ տուներու զաւակները , որմնք իդական սեռի յատուկ գտառական զրագումներով առիվուած են բանիլ-տատիլ իրենց ամենէն աւելի հաւառկ և ուս հան ընդունակ արթիքին մէջ , կրնայ երեւակայուիլ այլ եւս թէ միջավայրը տակաւին ո'րչափ սննդաստ է գաւառացի հայուհին զարգացման և գատափարակութեան համար : Զանազան նախապատռութիւններ և սովորա նոլ խստապահանջութիւններ կը կաշկանդեն լոլորսին գաւառի հէք հայուհին իր չափահասութեան տարիքին մէջ , ուր ան ա՛լ զիւրութիւնը չոնի իմացականագին առաջանալու , անական զրագումներու մէջ կողառուած բոլորովին , և յաւիտենապէս կտպուած ապագայ հարսնութեան պատրաստութեան , որուն մէջ միտքը գործ չունի բնաւ : Գեղջուկ հայուհին խղճալի է սրբազնէս իմացական տեսակէտով :

Այս պայմաններով ըրջապատռած ոհնուասիկ , զեռատի գաւառացուհին մաքի զօրեղ թուիչ մը չկրնար ստանալ երրեք , քանի որ երբեմն տեղեր ատիկա զպրոցավ լնու՛ր չը սկսիր , և երբեմն տեղեր ալ գպրոցի սկսածը չի՛ չարունակալիր՝ տեղական աւանդումով նախապահարտումներով և անձուկ պայմաններով : Անո՛ր համար գաւառի իդական սեռին կրթական վիճակին վրայ քիչ մը ծանրանալ փորձեցի , վասն զի ամէն զարգացման նախակարապետն ունախատարերքը գպրոցն է որ կուսայ . գտառառացի հայուհին ալ ուսումնամիջելու համար իր իմացական կեանքին մէջ , կամ ուրիշ կերպով ըստելով զրականութեան հանգէտ իր անհցած տարտամ ըմբռնողութեան մէջ , հարկ կ'ըլլար նկատի ունենալ անոր նախական ուսումնական պատրաստութիւնը , որուն վրայ կառուցուէր իմացական առաջդիմութեան չէնքը : Այս եղանակով ուրիշն թերի եւ կամ բոլորսին զուրկ կերպով պատրաստուած սեռ մը ինչ ըմբռնաւմ պիտի կրնար ունենալ և կամ գաղտփար կազմու ժողովուրդներու մատաւորական կեանքին և հետեւաբար զրականու-

թեան ալ վրայ , երբ մանւաւանդ չաւրջը այդ դաստիարական ըմբըունումներէն բալորովին ապրդեր կենցագ կար պարուրած : Գոնէ բարեզդիորէն զարդացում ստացած հայուհիներ եթէ բաւական ստուար թիւ մը կազմէին , գործեալ բան մին էր այդ : Եւ առկայն այնչափ ցանցաւ է անսնց թիւը , և իրենք ալ այնչափ առանձնացած են իրենց անձնական կեանքին մէջ որ անսնց ունենալիք այդ բարերար ազդեցութիւնը հարկադրուած ենք չեղոքացած համարել գէթ շատ մը տեղերու համար : Մեր վարժարաններէն ներս , ա'յն չոփի ապիկար վարժառնիներ յոշողած են մուտ դործել որ երկար ժամանակի համար վարժարաններէն ալ զանացուցիչ իմացական արդիւնք մը ակնկալելի չէ , մինչեւ կրթական բարեշրջութեան մը բազծալի ժամանակը , ուր այլեւս խզճի հանդարտութիւնն ունենայինք կարող և իրզամիտ ձեռքերու յանձնած ըլլալ իգական սեռի գաստիորակութեան վսիմագոյն և չինչ գործը : Այն օրը երբ Հայ զրականութեան ծոնոյթ և գոնէ զան առանձնասիրած գրասէր ուս սուցչուհիներու ձևոք կը յանձնուին մնը օրիորդները , այն առևն իսկ իմացական կեանքին ըմբունումը կը սկսի քիչ քիչ արմատանալ դաւառացի հայուհին մաքին մէջ , և այս կերպով ջանաղիք կ'ըլլայ ան ընթերցութիւ և գրականութեան ըմբունութիք համոյքները վացելիլ : Առանց հիմնական և նախնական արամագլութիւնները չինելու , ի՞նչպէս կարելի է յուսալ իմացականաղէս առողջ իգական սերունդ մը հասցնել և անսնց պաշտելի ընծայել զրականութիւնը : Դեռ գուառացի հայուհին ամենէն զարդացած մասը կազմող վարժուհիներ , սրոնց մէջ գտնուող սոսոյգ և իրական արժանիքներն ու բացառութիւնները ուրանալ չ'ը որ միտքէս պիտի անցնէի , «Հազարումէկ զիշերներ»ու , «Ժընէ զիէլ»ի , «Խօսէնսաօնէի սահմանէն անդին չեն կրնար անցնիլ : Շատեր ընաւ չեն կարդար : Ասոյ ստկայն արհամարնել չեմ ողեր զանոնք իրենց խեղճութեան համար , և նոյն իսկ կը քաջալերեմ , զիսնալով որ իրենց դիտակցութիւնն ու գրտկան ըմբունումը ատելէց անդին չանցնիք տարարագորէն : Տիւուր կրտսենութիւնը հնմ է միտին որ տառնք պիտի ըլլային մեր իգական սեսի կրթութեան ամենաշական պէտքը ըլլայնովները , առօնք պիտի ըլլային զրականութեան ձաշակալ իրենց սեսին մէջ արթնցնովները և վերջառէս տառնք պիտի ըլլային մեր ապագայ համայնքը պատրաստողները , քանի որ անէ հակառակելի է այն իրողութիւնը թէ «ազգիկներ ու մայրեր միայն պիտի կրնան կազմել վազուան մորզկութիւնը» : Առանց մէջ ամազնաւ տող մը գիր գրելու և կամ գէթ պարզ ընթերցանութիւն մը ընելու անկարսու եղողներ շատ կան :

Գուառներու մէջ , մատով կարելի է ցոյց տալ այն հայուհին ,

որ քչիկ մը ծանօթութիւն ունենայ հայ մամուլին նկատմամբ :
որ ա'յնքան զարդացած է վերջերս : Բարեբազզարար գործը կը
դիւրանայ այն զերազանց և սիրաբարար պատճառով որ գաւա-
սացի հայուհին բնականէն խիստ ընդունակ տարր մըն է քաղա-
քակրթուելու , ու մնելու և զարգանալու համար ; և կը մնայ միայն
գիտակից ոյժերով սուսաջնորդել զինքք : Տեղն է հսս անցողակի
կերպով գիտել տալ ազջկանց վարժարաններու Պատ . վարիչ մար-
միններուն որ թէ՛ վարժաւհիներու և թէ ուսանողուհիներու համար
վատահելի խորհրդական մը ու ընկեր մը կրնայ արուել Ծաղիկը ,
որ քիչ ժամանակի մէջ կրցաւ արդէն մեր մէջ դարթուցաննել
գրականութեան ոէրը : Ցեզեր ա'յն ատեն միայն կրնան օգտուիլ
քաղաքակրթութենէն , երբ դայն ներկայացնող գրականութեան
հետ հազորդակից կ'ապրին , և մասնաւորելով նոյնը գաւառացի
հայուհին համար , հարկ չկայ նոյն իսկ աւելցնել թէ անոր բար-
քերը ա'յն ատեն միայն սիստի բարեշրջուին , երբ ընթերցումը ծա-
ւալի և գրականութեան մասին տաք վերաբերում մը խլափի անոր
կուրծքին տակ , և երբ նա , խոհանոցի և անական աշխատութիւն-
ներուն և զբաղումներուն մէջաւեզ , երբեմն պէտքը զգայ ձեռք
առնելու թերթի մը մէկ թիւը և կամ գիրք մը՝ հետաքրքրուելով
անոնց պարունակութենէն և ուշի ուշավ հետեւելով անոնց : Պա-
ւառացի հայ ծնողքներ այն թիւը և մոլար կարծիքն ունին թէ
կարդալու պէտք ունին միայն մանչերը և կամ շատ շատ վարժու-
հիներն ալ : Բայց տիւներեւ է արդէն թէ ո'չսոփ անհեթիթ է այդ
արամարանութիւնը : Հայուհինքի մը ամէն գասակարգերը անխոփիր
պէտք ունին ընթերցանութեան և զբականութեան , որուն էջերուն
մէջ կը ցոլանայ ներկայ հսկայ քաղաքակրթութիւնը՝ իր բոլոր
փուլերով ու երանդներով : Եւ հայուհին տակաւ ծանօթացնելու
համար քաղաքակրթութեան չնորհներուն , նախ պէտք է անոր մէջ
պղտիկուց իսկ արթնցնել զբականութիւնն ոէրը : Հայուհին պէտք
չէ անմասն գտնուի ընթերցանութեան , այսինքն զբականութեան
բարիքներէն , եթէ կ'ուզուի որ ան զիտակցօրէն նետուի իր կեան-
քի պայքարին մէջ , ուր , մեր բարքերու հետևանքով , ամէնէն
աւելի պէտք ունի ինքը կենցաղադիտութեան : Դաւառացի հայու-
հին զբականութեան հանդէս ունեցած անտարբեր վերաբերու-
թիւնը , — մեծ մասավ անշաշտ , վասն զի փոքրամասնութեան մը
գոյութիւնը մխտել կարելի չէ , իրբեւ գրականութիւնով հետա-
քրքրուող գասակարգ մը , կ'ուզեմ մեկնել ուրեմն ոչ թէ գա-
տապարտելով հայուհին , որ այժմ զբականութեան հանդէս համա-
կիր գտնուելու չափ գիտակցութիւն և ուսում ու զարգացում չէ
ատացած , այլ՝ այն աւելի կամ նուազ զատապարտելի հանդա-

մանքները, որոնք զայն շրջապատճած և արգելք եղած են զայն պատրաստելու՝ դրականութեան դերը կամ մօքին վայելքն ըմբռնելու չափ գննէ: Այդ խոչընդուները, ինչպէս տեսնուեցան, կարելի է հետեւեալ կերպով զասաւորել. 1. երեկոն ծնողըներու անկարողութիւնը, 2. աղջիկներու դաստիարակութեան վսեմ դերին ըմբռնումին պակասը, 3. անկարող վարժուհներ, 4. ժողովրդային նախապաշարումներ, 5. անուս մայրեր: Առօնք տակաւին կրնային երկարիլ հայուհներու ընթերցանութեան յատուկ օդուակար գիրքերու և նպաստակայարմար թերթի մը պակասութենէն (այս վերջին պէտքը լիովին զոհացած է այժմ Ծաղիկի հըրատարակութիւնով) և կղերականներու կրթական գործին և մանաւանդ իգական սեւսի դաստիարակութեան մասին ցոյց տուած անհոգութենէն և անդիտակայցութենէն (բացառութիւնները յարգելով):

Որպէս զի գաւառացի հայուհնն ալ հետզհետէ օգտուի քաղաքակրթութեան բարիքներէն, որոնք ամէն օր գրականութեան չնորհով կը տարածուին աջ ու ձախ, և վերջացած նկատուին այլեւս հայուհին զարդացան արգելք եղող խոչնդունները, հետեւեալ կերպով կրնային դասաւորուիլ դարմանը կազմող թելադրութիւնները. 1. ըմբռնումը հայ իգական սեւին դաստիարակութեան կենսական պէտքին, 2. աղջիկներու վարժարաններուն բարեկարգութիւնն ու ամեն կողմ նորանոր հաստատութիւններու բացումը, 3. կարող, հմաւու և գիտակից վարժուհներու պատրաստութիւնը, 4. ընթերցանութեան յարմար հրահանգիչ, շնիչ և զարգացուցիչ գիրքերու հրատարակութիւնը: Իգական սեւսի դաստիարակման պէտքին ըմբռնումը, վարժուհնն ու վարժարանը հիմը կրնան կազմել ամէն տուածայումի, որոնք զաւառացի հայուհին կ'ըսպասուին: Անոնք են օր նախապաշարումները պիտի քանդեն, աղիտութեան թանձր քօղը պիտի պատուն, գրականութեան, գիտութեան և ուսման զալափարը պիտի դնեն և մէկ խօսքով լոյս պիտի ամուսն իրենց շուրջը: Այս գաղափարը կ'իրագործուի և հայուհին կը դաստիարակուի, երբ՝ կղեկը, ծնողք, ժողովուրդ, վարժուհի ու վարիչներ առանձինն իրենց պարտականութիւնները կատարելու հետամուտ զանուին հանդէպ հայուհին դաստիարակութեան վեհ գործին, որ աշնչափ բարիքներ կը խոստանայ, քանի որ լաւագոյն կերպով դաստիարակուած աղջիկները միայն կրնան տիտար մայրեր ըլլալ:

ՈՒԽՏԱԿՈՐԻ ՅԻՇԱՏԱԿՆԵՐ

Դ.

Բոլոր քրիստոնեայ ուխտաւորներու Ս. քաղաքը այցելութեան դլխաւոր նպաստակն է բուն խոկ Քրիստոսի Ս. գերեզմանին երկրպագութիւնը, որուն համար կրնաք երեւակայել թէ տարին տասներկու ամիս ո'րքան բաղմաթիւ կ'ըլլան անոր այցելողները։ Ս. գերեզմանի մասուար Ս. Յարութեան տաճարի ձիշդ կեդրոնն է։ Այդ Ս. տաճարին մէջ մարդ կրնայ հանդիպիլ երկրագնդիս հինգ մասերէն եկած ամէն ազգէ քրիստոնեայ ուխտաւորներու, որոնք կ'ելլեն ու կը մանեն անդադար, մանաւանդ ձմեռը որ երտուադէմի յատուկ եղանակն է թէ՛ Պաղեստինի ձմրոն թեթեւութեան ու քաղցրութեանը սպատառով, մինչ ամառը սոսկալի տաք կ'ընէ, և թէ՛ մանաւանդ անոր համար՝ որ քրիստոնէական բոլոր գլխաւոր տօները ձմեռը կ'իջնան մինչեւ Զատիկը, ինչպէս յագոնի է։

Արդ այդ համաշխարհային մեծ բաղմութիւնը ասիթ կ'ունենայ իմանալու թէ Ս. Յարութեան տաճարին՝ Քրիստոսի Ս. Գերեզմանին և բոլոր Ս. տեղեաց մէջ Հայերը ընկերովի իրաւունքներ ունին Յունաց և Հատինաց հաւասար։ Օրինակի համար, Ս. գերեզմանին վրայ տարին տասներկու ամիս ամէն օր պատարագ կը մատուցուի, ինչպէս պատմեցին մեզ, բացի մեծ պահոց Աւագերկուշաբթի և Աւագ ուրբաթ օրերէն և այդ պատարագ մատուցանելու իրաւունքը կը վայելենք մենք (Հայերս) նոյնչափ իրաւասութեամբ, որքան աշխարհի բոլոր կաթոլիկները որ 300 միլիոնի մօտ են և բոլոր օրթոսոքաները որ 150 միլիոնէն շատ պակաս չեն։ Եւ քիչ չեն որ կը զարմանան մեր իրաւունքներուն վրայ երր բաղդատութեան կը դնեն մեր թիւը միւսներուն հետ Բայց չնորհիւ Օսմաննեան Վեհապեաներու արդարասիրութեան և հպատակասիրութեանը՝ մեր այդ հոգեւոր իրաւունքը դարերէ ի վեր անվթար մնացած է։

Միայն պատարագելու իրաւունքը չէ զօր Հայերը կը վայելեն հաւասար միւսներուն, այլ թափոր գտունալու, հանդէսներ կատարելու, ժամերգութիւններ և ազօթառացութիւններ ընելու, մինչեւ խոկ Ս. Յարութեան տօնարին գուռները բանալ տալու իրաւունքը, և ամէն ինչ որ կը կազմէ սեպհականութիւն մ'ունենալու հաւասարիքը։

Տաճարին գուռները բանալ տալու իրաւունքին վրայ կարմէ երկու խօսքով բացարութիւն մը տալ։ Ս. Յարութեան տաճարին

գրան բանալիները կը ուղահուին ոչ Հայ, ոչ Յոյն և ոչ Լատին
վանքերուն կամ միաբանութիւնն'ըրուն մօս, այլ աղնուական
թուրք ցեղի մը մօս՝ որ գարերէ ի վեր որդւոց որդի կը վայելէ
այդ առանձնաշնորհութը, և կը բանայ գուաները երբ երեք միա-
բանութիւններէն մէկը հրամայէ: Սակայն կան մասնաւոր օրերը
կամ պարագաները որ բանալ տալու արտօնութիւնը միայն մէկ
կամ միւս աղջին յատուկ է: Օրինակի համար, Զատկի Խթման
օրուան ցորեկին Հայոց կը վերաբերի Ս. Յարութեան տաճարի
գուները բանալ տալու իրաւասութիւնը: Այս տարի մեր աշխով
տեսանք այդ բանը և հիացանք, քանի մը հաղար հողի եկած
լեցուած էին գուան առջեւը և կ'ըսպասեին անոր բացուելուն,
բայց մինչեւ որ Ս. Յակոբեանց վանքին թարգմանը հանդիսաւոր
կերպով չեկաւ և չհրամացեց բանալ, չրացուեցան դարաւոր դուռ-
ներն իրենց ծխնիներուն վրայ:

Մեր կրօնային իրաւունքներուն այս աստիճան ընդարձակ եւ
հրապարակային կիրաւութիւնը՝ արդիւնք մեր Օսմ. Վեհ. Կայսեր
չնորհներուն, ներքին հաճոյքով և գոհութեամբ կը լեցնէ ամէն
Հայ Քրիստոնէի սիրազ, երբ մանաւանդ աչքով տեսնելու բաղդը
վայելէ, ինչպէս պատահեցաւ ինձի կեանքիս մէջ երկիցս, և ա-
մուսնոյս և զաւակներուս այս առաջին անգամ:

Ս. տեղեաց միւս բոլոր զլիսաւոր մտսելուն մէջ ալ այսպէս
ակներեւ իրաւունքներ ունինք, որոնք նախանձ կը շարժեն բոլոր
օտարազգիներուն:

Երբ Սասուածածնի Ս. Գերեզմանին այցելութեան գացինք
Գեթսեմանի ձորին մօս, միւսնոյն տեսաբանը հօն ալ տեսանք դեռ
էվելոք. վասն զի Ս. Կոյսին գերեզմանին վրայ պատարագելու-
իրաւունքը կը պատկանի միայն Հայոց և Յունաց:

Իսկ Բեթղեհէմ Ս. Ծննդեան այրին մէջ նոյնպէս Հայերը հա-
ւասար իրաւունքները կը վայելեն Յունաց և Լատինաց հետ և ա-
նոնց պէս ամէն օր պատարագ կ'ընեն:

Ընկերովի այս իրաւունքներէն ի զատ՝ մեզի կը պատկանին
նաեւ իրեւ մասնաւոր մեղնականութիւն ուրիշ կարգ մը սրբա-
վայրիք և տնօրինական տեղեր, որոնց մէջը նշանաւորն է Ս. Յա-
կոբեանց վանքը և Ս. Հրեշտակապետի ու Ս. Փրկչի վանքերը:
Մանաւանդ սուածինը որ հաստատուած է Յակոբ տեաններայր
Առաքելոյն տան աեղւոյն վրայ՝ բոլոր երուսաղէմի մէջ մեծ
հոչակ ունի թէ՛ իրբեւ շնորհ և թէ իրբեւ նուիրական սրբավայր,
մասնաւանդ որ Զերեղեայ որդւոյն Ս. Յակոբոս առաքելոյն գլուխն
ալ նոյն Ս. եկեղեցւոյն մէջ է և զիստղիր Ս. Յակոբ անտեսով
հանրահռչակ:

Այս և այս կարգի բարզմաթիւ ծանօթութիւններ տուին մեղի միաբան վարդապետները դորս մտիլ ըրինք հաճոյքով և ուրաշութեամբ և որոնց իրականութեանն ալ ականատես եղանք մեր յաճախական այցելութեամբ և երկրպագութեամբ բոլոր սրբավայրերուն, որոնք կը գտնուին Ս. քաղաքի Յեթլեհէմի մէջ ամէն կողմէ:

Մեղի յատուկ եղող այդքան սրբավայրերէն ի դատ որոնք այժմ չէն ու կանգուն են, կան նաեւ նոյնպէս մեղի յատուկ բազմաթիւ վանքերու ու տաճարներու աւերակներ ալ՝ որոնք դարերու ընթացքին մէջ երկրաշարժի և այլ բնական պատճառներով կործանուելէ ետք՝ այլ եւս չեն վերականգնուած։ Բայց զանազան առիթներով երեւան կուղան անոնք հողին տակէն պատահական պիրումներով, ինչպէս հիացման դիտեցինք ձիթենեաց կամ Համբարձման լերան վրայ երեւան եղած աւերակ մը՝ որոն մողայրաւոր յատակին վրայ եկեղեցական յիշատակագրութիւն կայ։ Ամիս ու օրն ալ յիշուածէ, դժբաղդարար տարեթիւը չկայ։

Դեռ պիտի շարունակենք այս նիւթին վրայ։

ՏԻԿ. ՓԱՓԱԶԵԱՆ

ՆԵՐՆԱԿՈՐ ԱՌԱՋՆԵՐ

Ժամանակին յոռի զործածութիւնը բան մըն և որ ամենահաւելի կ'անդարժացնէ։

Պետք է փնտուի քե ո՞վ աւելի աղեկ զիտէ, եւ ոչ քե ո՞վ է աւելի զիտունը։

Պատրանը կարճ է, իսկ Զդշումը երկար։

Վեհս խելքը յամառ կ'ընէ. չենի հաւատար պիտութեամք այն բանին որ մեր տեսնութեան կարողութենէ վեր է։

Ուսումը սերտի մշակելով, կը բարձրացնէ եւ կը սրբացնէ սիրտը եւ կը զինէ միտը կեանին ամեն ասպարհութեան համար։

Ծովութիւնը ժանգի կը նմանի. աշխատութենէ աւելի շուս կը մաշեցնէ։

Ոչինչ կ'երբայ ի կորուս։ Ամեն բան կը բնակուխուի։

Պետի իտէրէ

Հաւաքեց
ՀՌԻՓ. ԱԶԱՐԵԱՆ

PRIX FIXE

—Քսանընդիմուշ, պակաս չըլլար...
—Չենք կրնար այդչափ տալ,
—Պակաս չըլլար, ըսինք եա՛...

Սրդեօք ի՞նչ է սակարկութեան նիւթը՝ պիտի խորհիք թերեւս, և պահ մը, ձեր աչքին առջեւ պիտի բերեք բոլոր այն աղուոր բաները, զորս պիտի փափաքէիք գնել Bon-Marchéէն, կամ Au-Lionէն, օրինակի համար, ամառուան եղանակին համար ճերմակ մուսինէ նորբ գօսմիւցու մը, կամ ճամբական, մինեօն հովանար մը, և կամ, ձանգան աղւոր պիտի երժար ձեր առատ խարսեաշ մաղերուն վրայ...

Բայց, ներեցէք, խոդիրը գնումի մը չուրջ չի գառնար, քանի որ վերի խօսակցութիւնը, կամ, աւելի ճշգ, սակարկութիւնը տեղի կունենայ, ոչ թէ վաճառտատն մը ապակեփեղիկերուն ետին, այլ նոյն խոկ... Եկեղեցին մէջ և թաղականի մը ու... մաղագործի մը միջեւ:

Զեմ ուզեր բնմթերցուհիներուս համբերատարութիւնը չարաչար գործածել. անա կը պատմեմ եղելութիւնը, որ մեր տգեղ բարքերուն մէկ տխուր դրուագը կը ներկայացնէ:

Անցեալ հինգչարթի, Համբարձման տօնին օրը, Եկեղեցի դացեր էի: Օրուան հանդիսաւորութիւնը և քահանայացուի մը ձեռնազրութեան պարագան կրկին պահանաներ էին վերնատան մէջ համախմբելու կին հաւատացեալներու սասուար բազմութիւն մը, որ, անկարելի դարձուցած էր անցուղարձը վերնատան մէջ:

Ուրիշներ ինչ այ որ բան, մնաք, կիներս միշտ տաք վերաբերում մը ունինք Եկեղեցին հանդէպ, մեր հոգին միշտ զօրաւոր կերպով կառչած կը մնայ հաւատքին: Հոգեշանչ և հոգեցունց շարականներու երգեցողութիւնները կը թաթռացնեն մեր սրախն բոլոր թելերը, կը վերացնեն մեր հոգին, և մեր էութեան մէջ կը հուեցնեն հոգեկան, քաղցր երանութիւն մը, զոր ուրիշ ոչ մէկ տեղ կրնանք գտնել:

Ես վերնատան ետեւի անկիւնը սովորական տեղս կեցայ:

Պատարագ, քարոզ, ձեռնադրութիւն ու կիներու փափուռքը վերջ գտան իրենց կարգին: Բաղ հութիւնը սկսաւ մեկնիլ:

Երբ ես ալ կը պատրաստու էի զուրս ելնել Եկեղեցին, ականջիս հասան վերի խօսակցութիւնն սա քանի մը բառերը,

—Քսանընդիմուշ, պակաս չըլլար...

Հետաքրքրութիւնը մեր նախամօրմէն մնացած ժառանգութիւն մըն է, որմէ, ամէն կին, առանց բացառութեան, քիչ կամ շատ ունի իր նկարագրին մէջ: Հետեւաբար ես ալ, իր հարազատ

թոռնուհի Եւայի, հետաքրքրուեցայ ու տեղեկացայ ինդրոյն, որ առ հսւասիկ:

Աստուած Պատան, իր առաստագութ ողորմութեամբը, թօմապուլիկ, սեւուլիկ զաւակ մը կը շնորհէ մաղագործի մը, երբ սա՝ առուակի մը եղրը, ուսենիներու շուքին տակ, իր մազը կը հիւսէր . . . :

Հոն Եկեղեցի չի կար, այս ովատօնաւու կը ստիպուին մօտաւոր քաղաքներէն մին, Սամսոն բերել երախան մկրտելու համար զայն:

Մաղագործը՝ մկրտութեան արտօնաղիբը ստանալու համար կը դիմէ Թաղ. Խորհուրդին, որ, 25 զուրուշ կը պահանջէ . . . մաղագործը կակախ մաղին տեղ՝ երեմիականներ հիւսել . . . իր աղքատութեան վրայ: Բայց աղաչանք, առարկութիւն, անօղուտ: 25 զուրուշ, պակաս ըլլար, կը պնդէ Թաղական Խորհուրդը:

Խնդիրը այս վիճակին մէջ, հետեւեալ առաւօտ Եկեղեցի կը բերուի երախան, սա մտածումով թերեւս թէ՛ գէթ Եկեղեցիին մէջ ընդդիմութիւն չպիտի ընէին անոր մկրտութեան գէմ: Սակայն, ինչ սխալ հաշիւ, սակարկութեան տեղը թէեւ կը փոխուի, բայց թաղականը . . . անփոփոխ կը մնայ իր որոշումին վրայ. և եթէ հանդիսատես տիկին մը չի յօժարեր ինք վճարել այդ Prix-fixe 25 զուշը, երախան առանց մկրտուած ըլլալու գուրու պիտի ենէր Եկեղեցիէն:

* * *

Երբեք անձի հետ գործ չունիմ: Դերակաստարները հոս ու հոն կը փոխուին: Գործելու սա տղեղ եղանակն է, որ կը զայրացնէ զիս և թունդ կը հանէ չիղերս:

Կը գովեմ անէն ջանք որ Եկեղեցիին կամ զորոցին օգախն համար կ'ընծայուի: Սակայն, ըստ իս, անարդարանալի է յաճախ ցուցուած այն եռանդը, որուն նալատակն է պարզապէս պարագաները շահագործել:

Մաղագործը 25-ն պակաս ոկտաք չէ տայ, եթէ չուզէր իր զաւակը անկնունք թողուլ . . . :

Սյս ինչէն 100 աւելի ոկտաք է ուղել, քանի որ ստիպուած է որսակը օրհնել տալ. ևն. ևն:

Առօնք այնպիսի նրբութիւններ են որոնք մեր, հասարակ մահկանացուներուս հասկացողութենէն շատ . . . բարձր են: Զէ՞:

"Dear me! that is awfully shocking . . . !, պիտի բացադանչէր եռանդուս Մելինէս, եթէ քովս ըլլար հիւմա:

Ինչպէս իրենց խիղձին կը դոչի ձգել որ՝ մաղագործի մը զաւակը մկրտուի . . . առանց Prix fixe 25 զուշը որտեղու:

Առանց

ՆՈՒԱՐԴ ՎԱՐԴԵԱՆ

ԿԱՐԻ ՄԵՓԵՆԱՆ

Առկից դեռ քանի մը տարիներ առւաջ, մատի վրայ կը համբուէին մեր մէջ մուստ գտած կարի մեքենաները: Բայց այսօր առնոնք այն քան ընդհանրացած ու բազմացած են, որ առանց չափազանցութեան, կրնամ ըսել թէ մեր համայնքին կէսէն աւելին ունի այդ մեքենաներէն, մանաւանդ Սինէկր կոչուած մեքենաներէն, որոնք բազմաթիւ տեսակներու մէջ ամէնէն գեղեցիկը, ամէնէն կատարելագործու ածը, ամէնէն դիւրամատչելին, ու դրամապէս, ամէնէն նսպասակայարմարն են մեր համեստ ընաանիքներուն, որոնք անսոնց փոխարէնը բաւական երկար ժամանակ վերջ, պարբերաբար, այսինքն ամսական կամ շարաթական վճարելու դիւրութիւնները կը վայելին բարեբազդաբար:

Թերեւս գլխաւոր պատճառը այս է կարի այս մեքենաներուն ա'յսքան ընդունելութիւն գանելուն մեր մէջ: Բայց կայ ուրիշ պատճառ մը, որ կը ստիպէ ընտանիքին մայրը, մեքենայ մը գնելու հարկին դիմելու:

Ու այս շատ պարզ ու լացայայտ է: Երբ այրերուն յարաժամ փոփոխական, ու նուազ վաստակով, անկարելի կ'ըլլայ տուն մը պահել, երբ պէտքերը բազմացած են ու յաճախ կեանքին պահանջկոտութիւնները կը խստայնեն օրոշորէ, ինչ ընելու է այն ասեն, չէ՞ որ ապրիլ պէտք է վերջապէս:

Մեքենայի մը պէտքն է անհրաժեշտ եղածը ուրեմն, որքան խնայողութիւն ընելու, նոյնքան ալ դրամ վաստկելու համար:

Քաղաքակրթեալ երկիներ այսօր հպարտութեամբ ցոյց կուտան տիկիններու օրիորդներու ստուար խումբեր, որոնք դործունէութեան ասպարէզներուն մէջ իրենց բարձր ընդունակութեամբ ու փայլուն տաղանդներով յաջողած են գերազանցել նոյն իսկ այրերը և նիւթական խիստ հանգիստ վիճակ մը ապահովել իրենց և շուրջիններուն:

Կը խստառվանինք որ այնպիսի դարսու մը մէջ կ'ապրինք, ուր կնոջ գործակցութիւնը անհրաժեշտ է այր մարդուն հետ, բայց չէ որ աշխատելու և դրամ վաստկելու համար նոր ասպարէզներ պէտք են: Գաւառի կնոջ համար ալ, մեքենայի և ձեռական ոյս զբաղումներն են որ, մանակից կ'ընեն կինը իր ամուսնոյն գործունէութեան:

ԵՐԵՍԱԿԱՆԵՐ

ԱՆՁԻԿՆԵՐՈՒՆ ՍՌԱԿԵԼՈՒԹԻՒՆԸ

Ու հիւանդութիւն զարձեր է, աեւակ մը համաձարակ՝ տառիքը ծածկելու անհասկնալի ծիծաղելիութիւնը:

Կը սիրեմ յուսալ թէ ոչ մէկը Շաղիկի շնորհալի ընթերցահերէս կը ջանայ, ներկայացած պարագային, քօղածածկել իր տարիքը կազմող թուականը ու անոր մանրամասնութիւնները:

Մայրերէն զատ, աղջիկներն ալ յանցաւոր են այս խնդիրին մէջ:

Դմոնէ սա' չափ մը արաժաբանական ոլիտի գտնելի իրենց այդ արարքը, եթէ անծանօթ անձերու քով տեղի ունեցած ըլլար տառիքի հարցապնդումը: Այսպէս, եթէ աղջկան մը հարցուի,

— Քանի՞ տարեկան ես, — պիտի պատասխանէ տոն ձեզի:

— Իրաւ որ չեմ զիտեր, մայրիկիս հարցնեմ...

Իսկ եթէ այդ հարցումը աղջկանը մօրը ուղղուի, ալ կը ոկտիվասուեր մէջ ըերել այս վերջինը, երեւակայելի ամէնէն ցուցաինը շահակնդրաթիւններով, հասկցնելու համար ձեզի թէ իր աղջիկը քսան տարեկան ոլիտի ըլլայ Յուլիս հին, և ոլիտի շարունակէ.

— Գեռ ո՛րքան կ'ընէ երկար քղանցքով լրջազգեստ հագնիւը. դեռ ձեր Սատէլը չէր ծնած երբ տմունացայ ես. զեռ... զեռ....:

Բայց վերջը չիգար այս պատճառարանութիւններուն: Իլլիւ թէ աղջիկը քսան տարեկան պիտի ըլլայ Յուլիս չորսին, ձիշտ ա՛յն պատճառով որ գեռ երեկ կարձ հաղուստ կը հագնէր, մազերը դեռ չէր ժողուեր իր գլուխին վրայ....:

Օ՛հ, ի՞նչ ստորնութիւն է ասիկա սակայն, լնորդինքը ճշմարտապէս ճանչցող աղջկան մը համար:

Կը կարծուի թէ ո՛րքան ուշ հանգրիձէ աղջիկ մը իր քղանցքը, ա՛յնքան տարիքը պիտի կ'երեւայ:

Այս ախտը ա՛յնքան տարածուած է որ բարձեկամուհիներ եւ սրտակից մայրեր նոյն իսկ իրարմէ կը ջանան ծածկել խնդիրի աւարկայ եղող տարիք մը:

Իբրևու թէ աղջկան մը ապագան, երջանկութիւնը, կեանքի աւահավատթիւնը լոկ այդ բամին մէջ կեզրոնացած ըլլար: Չեմ ըսկը որ տարիքը մեծ դեր չխաղար ամուսնութեան մէջ, բայց այնքան ալ միամիտ չեմ կրնար ըլլալ խորհելու համար թէ աղջկան մը բազդը իր տարիքէն կախում ունի:

Երիկ մարդիկ ուրիշ առաւելութիւններ, ուրիշ չնորհներ կը

վինստունն կիմներուն վրայ յաճախ : Նրբամտութիւնը , դէմքի այն արտակարգօրէն անուշ արաւացայտութիւնը ունեցող աղջիկներ բնա՛ւ վախնալու չեն թէ տարիքնին կը յառաջանայ հետզետէ :

Որո՞ւն հոգ :

Բայց ևս , — կ'ուղէ՞ք որ չքաշուիմ յայտարարելու , — բնա՛ւ չպիտի ուղէի ասանկ հրապարակաւ խնդիրի մը վրայ զրել , ձեզի հասկցնել ջանալով որ խեղկատակօրէն անմիտ բան մըն է տարիքը պահելու մոլութիւնը , եթէ միտք չունենայի հետեւեալ շա՛տ սիրուն սլատիւթիւնը ընելու ձեզի , ովատմութիւն մը որ հակառակ իրական ըլլալուն , չգագրիր սրամիտ յղացում մը ըլլալէ :

Իրիկուն մը Քարափեաններուն դացեր էի . Խարտեաչ ազւոր մանչ մը ունին անոնք , որ թութակի սէս կը խօսի շարունակ , խօսակցութիւններուն կը հետեւի , աս ու ան կը հեղնէ , կը խնդայ , կ'երգէ :

Հինգ տարեկան պղափիները կը պաշտեմ , եթէ սակայն անոնք անառակ , շատախօս և չար ըլլան :

Պղտիկ Պ. Քարափեանը ճիշտ իմ պաշտած մանչերէս է : Վերապահում չճանչնար . հումարձակ է այնքան , որքան չին՝ իրմէ տասն անդամ մեծ մեր անդրկամուրջեան աղնուափայլ օրիորդներէ շատեր , օրինակի համար :

Խօսակցութիւննիս նոյն խոկ մեռնող երիտասարդ գեղեցիկ աղջկան մը վրայ դարձաւ :

Մահազգիր ձեռքիս մէջ ողորելով , ամէն ճիգ կը թափէի հասկցնելու համար թէ Օր. Ս. քսան տարեկան էր , ճիշտ ի՛մ տարիքս , և ո՛չ թէ տասնըութը տարեկան , ինչպէս գրաւած էր ժահազգին վրայ : Եւըկաները ամենքն ալ իրենց կարծիքը յայտնեցին կարգով , մէկը ըստ թէ պղտիկ է , ուրիշ մը մեծ է յարեց , բայց գրեթէ մեծամասնութիւնը կը սինդէր որ այդ մեռնող աղջը կան տարիքը խեղաթիւրուած է :

Այդ սկահուն պղտիկ Պ. Քարափեանը որ քովս նոտած էր , եւ որ հետեւած ըլլալ կը թուէր լուս'ր մեր խօսակցութիւններուն , ըստ ինձի .

— Կարելի է անդիի աշխարհքը պիտի ամուսնահայ . . .

Եւ աւելի լրջօրէն .

— Բայց ինձի , Օր. Մասի , անդիի աշխարհքին հարսնիքները ո՛վ զիտէ ինչ աղուոր կ'ըլլան . . .

Ես ալ պղտիկնալով պատասխոանեցի իրեն .

— Արա՛մ , քեզի պիտի պատմեմ ատիկա , եթէ օր մը անդիի աշխարհքի հարսնիքէ մը վերտղ առնամ . . .

Քանի որ խնդիրը ազգիկներու վրայ կը դառնայ, սիրելի՛ ընթերցուհիներս, թղթատենք պահ մը զիրքերը և տեսնենք թէ ինչ կը մտածեն շատեր այս մտովն, թէ ինչ կը փնտուեն էրիկ մարզիկ յաճախ աղջկան մը բով իրեւ արժանիք, իրբեւ առաւելութիւն:

Ինչպէս ըսի, միամիտ, տիժար մարդիկ միայն տարիքին մէջ կը ցանցն աղջկան մը երջանկութիւնը: Հոգեկան բովանդակ չնորհները մէկդի թողուլ, մատուստական վարդացումը, բարեկորթութիւնը անտեսել և աղջկան մը վրայ լոկ ատրիք փնտուել... օհ, հաւատացէ՛ք, առանկ մարդոց եղունգիս ծոյրն անդամ չեմ վասահիր:

Ի՞նչ կ'արժէ տասնըութը տարեկան ըլլալ և ապօն ըլլալ: Առաւելութիւն մը կը սեպուի երիտասարդ ըլլալ, այո՛, չեմ ուրանար, բայց ո՛չ պարտաւորիչ պարագայ մը երջանիկ ըլլալու:

Եմիլ Զօլա խանդապատանք կը փնտուէ կնոջ մը քով, Սլֆոնս Տոտէ և Ժիւլ Գլարթի՛ քաղցրութիւն, Գաթիւլ Մէնտէս և Սուման Սիլվէստր, երկու գեղեցկանոլ բանաստեղծներ՝ կնոջ մը վրայ գեղեցկութիւնը կը գնահատեն ամէնէն աւելի:

Հանրի Լավլատան կը խորհի որ կին մը ուզգամիտ ըլլալու է երջանիկ ըլլալու համար: Խոկ կիներէն՝ Ռէժման և Տիկին Ժիւլիէթ Աստոն վասահօրէն կը պնդէն թէ ատրիքը չէ ամուսնութիւնն մէջ մեծ գեր խաղացողը: Խնդիրը, պէտք է գիտնալ, հասկցող, ճանչցող դասակարգին համար է, հակառակ պարագան նկատողութեան առնել չարժեր արդէն:

Ռէժման կ'ըսէ որ, բարի ըլլալու է աղջիկ մը ամէնէն աւելի, իսկ Տիկին Ժիւլիէթ Աստոն կը պահանջէ որ աղջիկ մը կարդապուհութիւն գնելու է իր դագավարներուն և կեանքին մէջ, եթէ կ'ուզէ ծամարտապէս յաջողիւ և իր խաչալին աիրանալ:

Իրենց տարիքը պահնել ուզող ազջիկները միշտ ագէաներ են, եւ ես, եթէ մանչ ծնած ըլլայի, ոլուսի մնութիւնիլ այդ տեսակ աղջկան մը ձեռքը, եթէ նոյն իսկ անիկա ամէն առաւելութիւններով ալ օժտուած ըլլար:

Կեղծիքը, ինքզինը քողածածկելը, ըլլայ դրականութեան, ըլլայ կեանքի մէջ, ամէնէն շատ առած բաներս են:

ՄԱՐԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ

Երկուշարթի օր, Պալաթու Ս. Հրեշտակապետ եկեղեցւոյն մէջ տեղի ունեցաւ պատկապրութիւնը ծանօթ ոսկերիչ Օգուէն էֆ. Ալիքսանեանի՛ Օր. Հայկանաց Սօվիալեանի հետ, երկու կողմի աղքականներու և բարեկամներու ներկայութեան, որոնք իրենց չնորհաւորութիւնները յայտնեցին ապա Խօսէնեան վարժարանի որանին մէջ, ուր պատշաճ պատուասիրութիւններ ընծայուեցան հիւերուն: Մեր ինդակցութիւնները:

Փ Ա. Լ. Ա. Գ. Ա. Շ Ե Ա. Ն Վ. Ա. Բ Փ Ա. Բ Ա. Ն

Գատըգիւղի մէջ հաստատուած այս ցերեկեաց ու դիշերօթիկ վարժարանը որ հիմնուած է մասնաւորաբար հայ աղջիկներու հաւմար, և բաւական տարիներէ ի վեր կը գործէ լսիկ ու մնջիկ, նախընթաց ուրբաթ օր, ապացուցուց թէ հայ վարժարանի մը մէջ ալ լաւագոյն կերպով կարելի է օսար լեզուներ սովորիլ, բաւական է որ մասնաւոր խնամք և հոգածութիւն ցոյց արտի:

Նոյն օրը տեղի ունեցած ֆուանսերէնի և Սնողլիիրէնի հրապարակային հարցաքննութիւնները տափթ մը եղան հրատարակելու այս պարագան, որ խնդութեամբ պէտք է համակէ անշուշտ ամէն կրթասէր անձ:

Վարժարանին Տնօրէնութիւնը այս պարագան սլարդելու համար արդէն օսար լեզուներու հրապարակային հարցաքննութիւն կազմակերպած էր, որպէս զի հրաւիրեաները անձամբ համոզուին սա ճշմարառութեան՝ թէ հայ վարժարաններն ալ կրնան չատ դիւրաւ լեզուադէտ աղջիկներ պատրաստել, երբ անոնց վարիչները իրենց զվարաւոր նպատակ ունենան լաւագոյն միջոցներով ուսուցանել իրենց աշակերտներուն ո և է օսար լեզու:

Առանց վիրաւորելու Փալագաշեանց համեստութիւնը, հարկ է խոստովանիլ թէ աշակերտուհներուն զրեթէ ամէնքը կատարելապէս յաջող պատասխաններ տուին թէ՛ Ֆուանսերէն և թէ Սնողլիերէն լեզուներու հարցաքննութեանց մէջ: Ու ինչ որ իրենց ամէնէն մեծ արժանիքը երեւան կը բերէր, սա էր որ անոնք ամէնքն ալ կատարեալ զիտակցութեամբ և համարձակութեամբ կը պատասխանէն, և ոչ թէ թութակօրէն, ինչպէս կը պատահի յաճախ օտար վարժարանաց մէջ:

Հրաւիրեաները որոնց մէջ կը նշմարուէին Տ. Վեհապետեան Արքազան, Տ. Ներօէս վրդ. Դանիէլեան և Պատրիարքարանի ներկայացուցէ Տ. Դեւոնդ վրդ. Դուրիւան և Ռեթէոս Պէրպէրեան, Պարեղին Տէմիրձիպաշեան, Աթանաղինէ Արապեան, Պատնիկ Ռիմալիշեան, Խուրէն Աէմէրձեան, Մարկոս Կաթանեան և Քինտին Տիկնայայք Մալաքեան, Երիխոնեան, Հայքարձումեան, Թիւյսիղեան, Վարդերեան և Աէմէրձեան, ինչպէս նաև Քրամառունի մը՝ Օր. Վիթոլիս, իրենց գնահատութիւնները յայտնեցին զմայլանոք, և ջերմապէս շնորհաւորեցին թէ՛ Հիմադիր-Տնօրէնը և թէ՛ Փալագաշեան քոյրերը, իրեւ ճշմարտուի յանձնարարելի հաստատութեան մը վարիչներ, ամէն աւեսակէտներով:

Օսար լեզուներու ուսուցման մէջ վարժարանին ըրած այս

արտակարգ յառաջդիմութեան համար, Պէլապէրեան էֆէնտի
մասնաւորապէս՝ որ մեր մէջ առաջին հեղինակութիւնն է զպրոցա-
կան գործերը արժեցնելու մասին, իր կատարեալ գոհունակու-
թիւնը և հիացումը յայտնելով մեկնեցաւ, իսկ Գեր. Տ. Դեռնդ
Ծ. վրդ. Դուրեան, նոյնպէս իր ջերմ չնորհաւորութիւնները յայտ-
նելով, յայտարարեց՝ մեկնելու պահուն՝ թէ պիտի փոթայ Սըր-
բաղան Պատրիարք Հօր հաղորդել իր գոհունակ տպաւորութիւն-
ները:

Շնորհաւորութեան մասնաւոր բաժին մ'ալ կ'ինայ բնականա-
բար այդ հաստատութեան փրանսացի ուսուցչունոյն Տիկին Ալմա-
թիշի և անգլերէնի ուսուցչինն Տիրան էֆ. Մուրատեանի, որոնց
խղճամիտ և անձնուեէր գասաւանդութիւններուն արգիւնքն էր ան-
շուշտ աշակերտունեաց յաջողութիւնը:

Փալագաշեան վարժարանը, ինչպէս փորձը ցոյց տուաւ, յաջող
գաշնակահարուհիներ ալ կը պատրաստէ: Վարժարանին սանուհի-
ներէն Օր. Արմինէ Շիրինեան, Օր. Լիւսի Համբարձումեան, Օր.
Արտուեակ Քէշճեան, Օր. Էլիզ Քալուքճեան, Օր Էլիզ Կարապետ-
եան և Օր. Բերուզ Թուլուկեան լեզուներէն գուրա, ոչ նուազ
յաջողակութիւն ցոյց տուին նաև գաշնակի մէջ, ինչպէս զմայլելի
սպատամսաններ տուին Օր. Մանի Թէրզեան, Օր. Եւգինէ Կիւր-
ճեան, Օր. Արմինէ Մանուկեան, Օր. Արտէմ Շահմիրեան, Օր.
Մարիցա Դերձակեան, Օր. Կերոնիկ Մազաքեան, Օր. Արաքսի
Շիրինեան, Օր. Մանի Թիւյսիւզեան և Օր. Մանի Պէկեան, Փը-
րանսներէնի և անգլերէնի ո'րքան տեսական, նոյնքան ալ գործնա-
կան զարգացման մէջ:

Հրաւիրեալ Փրանսուհին՝ Օր. Վիթալիս, իր հիացումը բերա-
նացի յայտնելէ զատ, վարժարանին այցելատեարը իննդրելով, հե-
տեւեալը արձանագրեց նաև իրու արտայայտութիւն իր կրած տը-
պաւորութեան:

Attitude, présence et tenue irréprochable.

Félicitations chaleureuses à l'égard des directeur
et professeurs de l'école Palakachian.

Examens.—Langue française; Leçons et récitations.
Précision, netteté remarquables.— Satisfaction géné-
rale.

M. I. VITALIS

Ներկայներէն Տիկին Նարկիզ Վարդերեան ոսկեզօծ վառակազմ
գիրք մը նուիրեց Օր. Արմինէ Շիրինեանի, դաշնակահարութիւնն
մէջ ցոյց տուած մեծ յաջողակութեանը համար,

ԲԵՐԱՅԻ ԱՐՈՒԵՍՏԱՆՈՑԸ

Ինչպէս ծանօթ է արդէն, Բերայի Արուեստանոցը փակուած ըլլալով ատենէ մը ի վեր, Թաղ. Խորհուրդը օրաթերժերու միջոցաւ կոչում ըրած էր այդ հաստատութիւնն վարչութիւնը ստանձնել փափաքողներուն, ներկայանալ Թաղ. Խորհուրդը և բանակցիլ իրեն հետ :

Մեր առած սույգ և մասնաւոր տեղեկութիւններուն նայելով, կը վութանք ծանուցանել մեր ընթերցողներուն թէ շատ քիչ ներկայացողներ եղած են Թաղ. Խորհրդոյ, և զիստուծ է որ շատ քիչեր են միայն որմնք այդ հաստատութիւնը վարելու կարով ունեցած են, և յետոյ այդ քիչերն ալ ա'յնքան անդործնական և անհեթեթ ծրագիրներով ուզած են վարել այդ գործը, որ Թաղ. Խորհուրդը հարկադրուած է ամէնէն գործնական ծրագիրը ներկայացնողն յանձնել այդ հաստատութիւնը, մերժելով բոլոր միւսները :

Առ այժմ լաւագոյն և նախակայարմար թեկնածու կը գըտնուի ասեղնագործ Արթաքի էֆ. Խումարեան, իր արուեստին մէջ համբաւաւոր, պարկեշտ և համակենիլի երիտասարդ մը, որ իխտ գործնական ծրագիր մը ներկայացուցած է Թաղ. Խորհուրդին, որ քննութեան լուլէ մը կ'անցընէ զայն :

Խումարեան էֆ. ի առաջարկած ծրագիրն է Արուեստանոցին առաջ բոլորովին գրական գոյն մը, և ապահովել անոր յարատեւութիւնը : Ասոր համար ալ որոշած է աւեսակ մը արուեստանոցվաճառատունի գոյնը տալ անոր, որպէս զի հոն լանուած աշխատութիւնները, ըլլայ ճերմակեղէն, օժիտ և կամ ուրիշ ձեռական նրաարտեստ գործեր, պատրաստուելէ վերջ ճեռքէ հօնուին անմիջապէս :

Առուտուրի մէջ ապրով մը միայն բնականարար պիտի կրնար օգտակար այս ծրագիրը յաջողցնել : Խումարեան էֆ. ն, գրեթէ քսան տարիէ ի վեր Մեծ-Շուկայ հաստատուած իր երկու վաճառատուններով, գործնականութիւնն վործը ցոյց տուած է արդէն, և տարակցոյ չկայ թէ այդ երկու վաճառատունները ուղղակի միջոցները պիտի գտանան Արուեստանոցին աշխատութիւնները սպառելու, իրմէ դուրս :

Խումարեան էֆ. ի պատուաւորութիւնն ու ճեռներէցութիւնը ո'րքան առեւարական հրապարակին, նոյնքան ալ ընկերային շրջանակներու մէջ ոչ նուազ ծանօթ ըլլալով, ապահովաբար գլխաւոր և միակ ընտրելին կը հանգիսանայ ան Արուեստանոցին վարչութիւնը

ստանձնելու, երբ նախորդ վարչուհիները վերջնականապէս քաշուած են հսնկէ, և երբ ուրիշ ո՛չ ոք կայ հրապարակի վրայ, նո՛յնքան սուաւելութիւններով ներկայացող :

Աւելորդ չըլլայ թերեւս ըսել նաև որ Խումարեան էֆ. ի ներկայացուցած ծրագրին մաս կը կազմէ նաև Սրուեատանոցի իբր աղջկանց արևեստագիտական վարժարան ունեցած կազմութիւնը, որուն լրացմամբ ո և է թերի կողմ մը չունենար ալ :

Բերայի Պատ. Թաղ. Խորհուրդը որուն՝ իր խնամքին յանձնուած հաստատութիւններուն նկատմամբ ցոյց տուած նախանձաւինդրութիւնը ծանօթէ արդէն, անշուշտ լաւագոյն ընտրութիւն մը ըրած պիտի ըլլայ այսպէսով, օգտին համար այդ հաստատութեան, որուն յառաջդիմութիւնը իր ուղղութեան գործնականութենէն կախում ունի միայն :

Բերայի Յունաց Արուեստանոցը այսօր իր գործնականութեան չնորհիւ, 40000 ոսկի դրամ ունի դրամատանց մէջ, իսկ մեր արուեստանոցը . . . :

ՀԱՐՄԱՆԵԿԱՆ ՀԱՆԴԻՍ

Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցին մէջ երկու շաբթի օր վայելուչ հանդիսաւորութեամբ կատարուեցաւ Ազն. Բարսեղ էֆ. Սթանարոլլուեանի եղբօրորդւոյն Սարգիս էֆ. Սթանարոլլուեանի պսակագրութիւնը, Ազն. Պալտասար էֆ. Տէյիրմէննեանի աղջրկան Օր. Վեհանոյշ Տէյիրմէննեանի հետ, կնքահայրութեամբ Արշակ էֆ. Սթանարոլլուեանի :

Եկեղեցին, որ զարդարուած էր այս առթիւ պատշաճօրէն, լիցուած էր երկսեռ հարսնեւորներու խուսն բազմութիւնով մը, որուն մէջ իր նշարուէին մայրաքաղաքիս ընտրելագոյն դասակարգին պատկանող ընտանիքներ :

Պատկի արարողութեան նախագահեց, շրջապատուած վարդապետներէ ու քահանաներէ, Բերայի քարոզիչ Տ. Հմայեակ Արլազան որ գեղեցիկ քարոզով մը հարսնիքի բարոյական նշանակութիւնը պատկերացուց, և յետոյ տնդրագառնաւով նորապասակ ամուլին, դրուատեց անոնց բարոյական ծիրքերը և ինդակցութիւն յայտնեց երկու ընտանիքներուն այս բարեղէպ խնամութեան համար :

Քարոզէն վերջ, հարմանեւորները առաջնորդութեամբ նորապասակ ամուլին ուղղուեցան Սբլամութիստ սրահը, ուր Տէյիրմէննեան և Սթանարոլլուեան ընտանիքները, իրենց ծանօթ կննցաղագիտութեամբ. և առաջնականութեամբ պատուասիրեցին զանոնք, ձոփս պիտիքի մը շուրջ :

Խմբագրութիւնս իր չնորհաւորութիւնները կը յայտնէ այս ուրախ առթիւ Տէյիրմէննեան և Սթանարոլլուեան ընտանիքներուն :

ՆԻՆԻԻՆ ՕՐԱԳԻՐԸ

—♦♦♦♦—

ՈՒՐԲԱԹ

Դեռատի, երկայնահասակ, չափաղանց նիհար էր Տիկին Բանջարեան : Աչօռերու վարժարանէն հաղիւ վեց ամիս առաջ շրջանաւարտ եղած՝ հիմակ ընտանիք մը կաղմած էր իր կեանքը միացընելով Պ. Բանջարեանին ճակատագրին :

Պ. Բանջարեան ծերունի կերպարանքով երիտասարդ մըն էր : Կարծահասակ, տղեղ կերպարանքով գէմք մը ունէր, որուն ամբողջ փայլը կը կաղմէին երկու հիւանդկախ աչքեր, և որոնք յաւկանապէս շրջապատուած էին ճիպուերով :

Տիկին Բանջարեան շատ նուրբ էր, պարիկի մը էլանցէ հասակը փոխ տուած էին իրեն . տժգոյն էր մեղրամոմի պէս, և աղուոր գոյ կապոյտ աչուկներ ունէր, որոնց մէջ, սակայն, երբեք իղձ մը, տենդ մը չէր բոյավաւեր :

Կարծես թէ այդքան անուշ աչքերը փոխ առած էր . անոնց մով կը դիտէր միայն, որոնք լճակի մը ջուրին պէս հանդարտ կը կենային : Խորունկ զգուշութիւն մը, զանոնք անշարժ պահելու, չի մաշեցնելու հոգածութիւն մը ցոյց կուտար, ճիշդ այն մարդոց պէս որոնք հաղար զգուշութիւններ կ'ընեն ուրիշէ փոխ առած ապրանք մը անաղարտ պահելու համար :

Սակայն այս միապաղաղ, այս անտարբեր կինը որ արձանի մը դադախարը կ'արթնցնէր, որ անտարբեր էր զինքը շրջապատող բոլոր իրերուն և անձերուն հանդէս, յանկարծ Եւայի միակ ճիրքը ժառանգեց, հետաքրքրութիւն ունեցաւ դիտնալու, ի՞նչ բան, ինք ալ չէր գիտեր :

Օ՛հ, սա հետաքրքրութիւնը, եթէ չըլլար անիկա, ապահովար Դատաստանական Խորհուրդը աղատ պիտի ըլլար իր դիսու փորձանքներէն, և հաղար անպատեհութիւններուն ինը հարիւրը գոյութիւն ունենալէ պիտի դադրէին :

Հետաքրքրութիւն ունեցեր էր, Տ. Բանջարեան, և ատոր համար միտքը կը չարչարէր, երկար, երկար կը մտածէր, նոյն իսկ պիտի հիւանդանար, բայց որո՞ւ դիմէր . . . ամուսնոյն, սակայն առանց անոր գաղտնիքը դիտնալ կը ջանար :

Վերջապէս դտաւ, պէտք էր քուզինին հարցնել . անիկա քանի մը տարի առաջ ամուսնացած էր, մեծ էր իրմէ : Կրնար լուսաւանել զինքը :

*
* * *

Հինգշաբթի օր մը ամուսինը ճամբելէ ետք, սպասուհինն յանձնարարեց որ եկող հւարերը ետ դարձնէ, և արդուզարդը աւարտելով քուղինին գնաց :

Կարօտի համբոյրներէ, իրար երկարօրէն չտեսնելնուն համար յանդիմանական գորովոտ խօսքերէ վերջ, Տիկին Բանջարեանին տժգոյն դէմքը վարդագունեցաւ հրձուանքի ժպիտով մը, որովհետեւ սիրալ կրծող որդը, թուքուն տառապանքին պատճառը բովանդակ անհանգստութեան գաղտնիքը պիտի պարզէր, որովհետեւ գտած էր մէկը վերջապէս՝ որու պիտի կրնար խոստովանիլ .

— Ա հ Հերմինէս, ըսաւ Տ. Բանջարեան խօսքը քուղինին ուղղելով, եթէ գիտնաս թէ ո՛րքան, ո՛րքան տառապեցաց սա օրեւրուն մէջ, կեանքիս մէջ, երբե՛ք, երբե՛ք, անհանգիտ չէի եղած այդքան, բնաւ հետաքրքիր չէի գիտնալու համար գաղտնիք մը, որուն ի զուր ջանացի որ թուիանցեմ :

Դիտեմ թէ ո՛րքան միամիտ պիտի գտնես զիս, սակայն մահկը ըրէ՛, երկու բառով պատմեմ:

Առտու մը դուրս պիտի ելլէի, արդուզարդի ոենեակիս մէջ հագուստներս կը կարգադրէի, սեղմիրանս դրած՝ մազերս կը յարդարէի, հեռաւոր, ինծի անձանօթ, տեսակ մը երազներով գրաւուած՝ մոոցած էի ինքզինքս, մոոցած էի նոյնիսկ թէ ինչով զրազած եմ, երբ յանկարծ ամուսնս գաղտնաբար սեղմիրանիս մէջ սահեցոց իր խարդ-ըր-վիզիիքը որուն մէկ ծայրէն կոտրած էր: Յետոյ շուտով անյայտ եղաւ, հեռուէն նշմարեցի որ կը ինչգար:

Տղայութիւն մը չէ ըրածը, արդեօք նախազգացում մընէ ունեցածս, մեկնի՛լ կ'ուղէ այսքան շուտով:

— Զէ՛, սիրելիս, անհանգիտ մի ըլլար ըսաւ քուղինը հանդարտեցնելով Տ. Բանջարեանը, ջանա՛ որ օրերդ գուարթ անցընու, միշտ ժպտէ, քիչ անդամ մտածէ եղածին վրայ, աղէկ և ալիւրոտ կերակուրներ կեր, շատ քնացիր, և նայէ՛ որ շուտով գիրնաս, որովհետեւ աղուոր բարեկամուհիս, ուր որ ալ ըլլայ, սալճնի մը կամ սեղմիրանի մը մէջ, եթէ խարդ-ըր-վիզիիքնին կը ձգեն, գիտցիր թէ պարապ գտած են:

Ն Ե Ն Ի

Գ. Ե.—Այս պատմութեան հեղինակը գտնողին մէկ տարեկան շօքոլայ կը խոստանամ:

ՄԱՀ ԵՒ ՅՈՒՂԱՐԿԱԽՈՐՈՒԹԻՒՆ
ՕՐ. ՄԱՐԻԱՄ ԱԼԼԱՀՎԵՐՏԵԱՆԻ
(ԴՈՒՍՏԻ ԱԲՐՈՀԱՄ ԱՄԻՐԱՅԻ)

Հայ-հռոմէականաց ընտրելագոյն դաստիարդին պատկանող Ալլահվերտեան գերդաստանը սուգի ննթարկուեցաւ այս շաբաթ, մահովը ուժունամեայ Օր. Մարիամ Ալլահվերտեանի, որ քոյրն է վաեմ. Յովհաննէս էֆ. Ալլահվերտեանի:

Յուղարկաւորութիւնը տեղի ունեցաւ Հառմէականաց Ս. Երրորդութիւն եկեղեցին մէջ, նախագահութեամբ կ. Պատրիարք Տ. Սապովաղեան Սրբազնի և մասնակցութեամբ գրեթէ բոլոր գերապայծառներուն և վարդապետներուն որոնք մայրաքաղաքա կը դանուին:

Մեռելական հանդէսին ներկայ գտնուեցան բազմաթիւ բարձրաստիճան անձնաւորութիւններ թէ՛ հայ, թէ՛ օտարազգի, որոնք ապա իրենց ցաւոկցութիւնը յայտնեցին հանդուցեալին պարագա ներուն:

Առաքինի Օրիորդին մալոմինը ամիսովուեցաւ Շիշիի Հայ-հռոմէականներու գերեզմանատունը:

Յսոօք կը ծանուցաննէք թէ Ստեփան էֆ. Դաւիթեան, հայր Տօքթ. Դաւիթեան էֆ.ի, կնքած ըլլալով իր մահկանացուն, նախընթաց շաբաթ օր, յուղարկաւորութեան հանդէսը կատարուեցաւ Տերայի Ա. Երրորդութիւն եկեղեցին մէջ, ուր խռնուած էր, բաց ի Գարակէօզեան, իսական և Պապեան ընտանիքներու ներկայացուցիչներէն, ստուար բազմութիւն մը յուղարկաւորներու: Մեռելական հանդէսին նախագահեց Տ. Հայկակ Սրբազն, շրջապատուած վարդապետներէ ու քահանաներէ: Հանդուցեալին մարմինը ամիսովուեցաւ ապա Շիշիի աղդ. գերեզմանատունը, ուր ցաւակցութիւններ ընդունեցաւ հանդուցեալին որդին Տօքթ. Դաւիթեան էֆ.:

ՀԱՅՈՒԱԿԱՆ ՀԱՆՁԱՐ

Մեր նախորդ հարցումին որ էր

$$3+14+30+18+43+3=111$$

Այս թիւերը երեսունըլից տառակուսիներու մէջ, ի՞նչպէս շարելու և որ ամեն կողմէն եւ անկիւններէն զումարուելով 111 ըշլայ, ճշգիւ և ճաշակաւոր ուստասիսանած են, հետեւեալ կերպով,

3	14	30	18	43	3
43	18	3	3	14	30
18	3	14	30	3	43
30	3	18	43	3	14
14	43	3	3	30	48
3	30	43	44	48	3

Տիկ. Թրիսթինէ Մաթիկեան, Տիկ. Վ. Պապիկեան, Օրք. Նուարդ Եէտիգարտաշեան, Էմմա Ասատուր, Մեղրիկ Օ. Տէր-Ռուկի Վարսեան, Վերժին Բէքմէղեան, Արաքսի Գեարուսեան, Միրանոյշ Թագւորեան, Միրանոյշ Ֆէրմաննեան, Արշալոյս Զորեան Եւզրաքսէ Մորլեան, Նոյեմի Պասմաճեան, Լուիլ Աճէմեան, Miss B. E. Smith, Ալբարփի Տէր-Ներսէսեան, Հրանուշ Ճիվանեան, Հայկանոյշ Ճէղվէճեան, Վերժին Գարակէօղեան, Արուտեակ Գալֆայեան, Նէվրիկ Քէօքնեան, Վարդուհի Միքայէլեան, Նունուֆար Յակոբեան, Շնորհիկ Գ. Վերժինի Փափաղեան, Աղաւնի Արփիկեան, Հայկուհի Իթմէքնեան, Սիրանոյշ Պիւլպիւլեան, Նարդուհի Ա. Փանուսեան, Շնորհիկ Փափաղեան, Մասի Քիւրքնեան, Նուարդ Իծէեան, Լուցիքս Գարաեան, Վերժինի Փափաղեան, և Պրք. Յեսու Ս. Գրիգորեան, Կ. Տէր-Ռուկի, Արմենակ Տէր-Յակոբեան, Արդա- համ Մուրատեան, Արշակ Ալիմօնեան, Օննիկ Ժողէֆովիչ, Գրիգոր Խէմպէկեան, Արբահամ Թիմուրճեան, Վահէ Փափաղեան, Վահրամ Գ. Ալեանաքեան, Արտաչէս Ախուեան, Յակոր Լուսիկեան, Ռուբէն Գաղանճեան, Համազասպ Բարազամեան, Մակար Հ. Ալաճաճեան, Շ. Զուղաննեան, Արտաշէս Սարգիսեան, Գարեգին Օնիկեան, Հրմայեակ Շահաբեան, Զաւէն Տ. Մեորովպեան, Երուանդ Շահնակարեան, Հայկ Գրըքնեան, Մ. Ա. Տիւզեան, Արամ Պիւլպիւլ-

եան, Քրիստոփոր Գալֆաեան, Թ. Մ. Զէրչեան, Սարգիս Աշճեան, Խորէն Սատուրեան, Զգօն Համբարձումեան և Երուանդ Փափազեան որոնցմէ Օր. Նարդուհի Ա. Փանոսեան վիճակաւ կ'ստանայ 1 տարուան Ծաղիկ:

Վեցերորդ հարցում

7 թիւը ինչ յայտարար (ամբողջական թիւ) կ'ուզէ որ ինքը իրեն հետ բազմապատկուելով 90 տայ:

Պատասխանները կ'ընդունուին միշտայն այս թուղթին վրայ, մինչեւ յառաջիկայ ԴՀ. իրիկուն:



ՕՐՅԱՔԵԶԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ

Օրթաքէօյի մանկապարտէզը այս տարի յաջող շրջան մը բուլորած էր, ինչպէս դիտուեցաւ տարեկան հանդէսին մէջ: Տեղոյն թաղ. Խորհուրդը գործնականապէս ուղելով գնահատել այդ յաջողութեան հեղինակները, մէյսէկ մատանի նուիրած է մանկապարտէզին վարիչ Օր. Արմաւենի Փափազեանի, օգնականին Օր. Հերիքա Քահանայեանի և ուսուցչուհիներէն Օր. Աղաւենի Յակոբեանի: Թաղ. Խորհուրդին այս ընթացքը գովելի է արդարեւ, և ողատիւ կը բերէ իրեն, որովհետեւ տարուած աշխատութիւնները ճշշմարտապէս գնահատել գիտնալը շատ քիչերու տրուած է մեր մէջ: Միւս կողմէ ոչ նուազ չնորհաւորութեան արժանի են այդ նուէրին արժանացած Օրիորդները, իրենց անձնուէր և խղճամիտ պաշտօնավարութեան համար:

ԱՌԵՒՑՐԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱԿԱՆ

Կիրակնօրեւայ Առեւորական վարժարանի աւարտական քննութիւնները կատարուեցան անցեալ կիրակի օր Բանկալթի, Բագրատունի վարժարանին մէջ և հետեւեալներն սուացան վկայագիր:

Տեարք Արշակ Խովիւմձեան, Փարեզին Գույումձեան, Կոսկեռնիկ Նիվամեան, Մարգիս Կիւլպէնկեան, Սանարուկ Գումբասեան, Վարդգէս Աղաբէկեան, Տաճառ Տէհլիվանեան:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈԼՍՈՑ ՀԱՄԱՐ

Տարեկան 50 դրուշ. Վեցամսեայ 25 դրուշ :

ԳԱԼԱՌՈՒԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Տարեկան 54 դրուշ. Վեցամսեայ 27 դրուշ :

ԱՐՏԱՍՏԱԾՄԱՆԻ ՀԱՄԱՐ

Տարեկան 12 ֆրանք :

Մանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող
ամէն կարգի գործառնութեանց համար դիմել մի' միայն՝

Հագուկ Ղընդասի {

ՃՐԱԼԻՇԽ ԳԼԵՑԽ ՋՈՐՇՈՆԻ ԽԱՆՆԵ ՆՈՉՈ 7

Շ Ա. Բ Ա. Թ Ա. Թ Ե Բ Թ. «Շ Ա. Ղ Ի Կ»

Կ. Պոլիս, Ղալաթիա, Գուրչունլու խան, թիւ 7

JOURNAL "DZAGHNIK,"

Constantinople, Galata, Kourchoum Han, № 7.

Վ. Ա. Ճ Ա. Ռ Ա. Տ Ո Ւ Ն

ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԵՒ ՕԺԻՏԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԶԱՆԱԶԱՆ ՆԻՒԹՈՅ

ՃԱԼՃԵԱՆ ԵՒ ԹԱՎՃԱՆՃԵԱՆ

ՀԱՅԹԱՅԹԻՉ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԱՆ

Կ. Պոլիս, Էսկի Զապրիէ նաստէսի Թիւ 63

Ապրանաց տեսակներու ճոխութեամբ ու չափաւոր զիներով
ձախող հանրածանօթ այս հին Վաճառատունը Եւրոպական առաջ-
նակարգ գործարանաց հետ միշտ ունեցած յարաբերութեանց չնոր-
հիւ կը գանուի պատրաստ հաւաքածոյ մը ասեղնագործութեան և
օժիտի վերաբերեալ նոր ու ընտիր նիւթերու, ինչպէս մետաքսեայ
կերպասներ, աթլազ, թաւիչ, թաւթա, ոսկեզօծ ու արծաթեայ
զուտ ու անզուտ թելել (խամ եւ խամ սըրմա), ճերմակեղէնի հա-
մար ընտիր պոտէներ, վալանսիէն ու մետաքսէ թանթէլաններ,
ճեմմակքըթան, զաղղիական ընտիր շապիկի կերպասներ, բիքէ-
ներ, գունաւոր պաթիսթներ եւայլն եւայլն:

Ճեռագործ բանուած ու մկուած զանազան ճոխ նիւթոց հա-
ւաքածոյ մը պատրաստ կը գտնուի:

Կ. Պոլսոյ եւ Գաւառաց դպրոցական հաստատութեանց համար
մասնաւոր զեղչ կ'ըլլայ:

Վաճառատան մէջ կը գտնուի միշտ պատրաստ ասեղնագործի
ծագրիչ մը:

ՏԵԿԻՆ ԶԱՊԵԼ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ

Զեւու կարի մէջ իր ունեցած համբուով ծանօթ Տիկին ԶԱՊԻԵԼ, որ վերջերս Եւրոպա գացած էր նոյն ճիշդին մէջ իր ունեցած զարգացումը, կատարելագործելու համար, Académie de Couperéի փայլուն մէկ վլայականով մայրաքաղաքս հասած է եւ երկու շաբաթէ ի վեր հաստատուած է Բերա, Մեծ փողոց, Սանթա Մարիա եկեղեցին դէմ թիւ 418 աբարթը մանը, ուր մեծ արև հետանոց մը հիմնելով սկսած է յանձնարարութիւնները ընդունիլ արդէն իսկ, բազմաթիւ հարուստ բնածնիքներէ : Իր հետ մերած է նաեւ Եւրոպայէն ամառնային կերպատեղինաց ճոխ մթերք մը զոր իր յաճախորդուհներուն տրամադրութեան ներքեւ դրած է :

2-13

ՀՈՉԱԿԱԽՈՐ ԱՏԱՄՆԱԲՈՅՃ

ԵԱԶԻԿ ԺԱՄԿՈԶԵԱՆ

Պօլիս. Պահճե Գաբր. Պօլաշաճին դեմ, Արանպոլ խան
թիւ 4, 5, 6.

Մայրաքաղաքիս ատամնաբուժական դասին մէջ պատուաոր դիրք մը գրաւող Խաչիկ էֆ. Ժամկոչեան, այս անգամ Եւրոպաէն ու Ամերիկայէն յատկապէս բերել տուած նոր դրութեամբ գործիք-ներով և իրեն յատուկ եղող ճարտարութեամբ, առանց ուեէ ցաւ զգացնելու, ակնթարթի մէջ կը հանէ փատած և ամէնէն դժուարին ակուաները Առջեւի փատած ակուաները առանց հանելու արմատներու վրայ կը զետեղէ բնականէն բնաւ տարբերութիւն չունեցող պատուակաւոր ակուաներ. Բերնին ետեւի կողմը լցուուիլը անկարելի եղող արմատներու վրա, ոսկի կամ բլաթին քուուններ կ'անցընէ : Եաւ քառչուի, բլաթինի, ոսկիի վրայ շարուած տկուաներ կը շինէ բնականին յար եւ նման :

Այսիկ էֆ. Ժամկոչ եանի սկզբունքն է

Պատուանորութիւն, ուղամտութիւն եւ լաքըռութիւն ինչ որ անհոգժեց, ապայմաներ են առամնաբոցի մը համար:

զԱՓԱՀՈՐ ԳԻՆ
կայեալ աղքատաց ճրի 32-

Կ Օ Շ Ե Կ Ե Գ Ա Ր Ծ Ա Ր Ա Ն

John Bull's Almanack 1860

32-50

Կ Օ Շ Ե Կ Ե Գ Ա Ր Ծ Ա Ր Ա Ն

Գրեթէ կէս զարէ ի վեր հանրութեան վատահութիւնը գրաւած կօ-
նկի եւրոպական ալս մեծ գործարանը՝ որուն գլխաւոր մթերանոցն է

ԱՐՄԵՆԻԱՆ ԲԵՐՍ. ՄԵԾ ՓՈՂՈՑ ԹԻՒ 401

կը հայթալիթէ արանց, կանանց և տղայոց յատուկ զանազան տեսակ կօշիկներ որոնք իրենց շիքութեամբ և տոկունութեամբ կը գերազանցեն միւս նմանօրինակ վաճառատանց ապրանքները։
Անգամ մը դիմել բաւական է գոն մնալու համար։ 12—12